



Լիբանանեան Լուրեր

Ո՞վ Բացաւ «Դժոխքի Դռները» Լիբանանի Վրայ, Եւ Ի՞նչ Գին Պիտի Վճարէ Լիբանանցիս



Կարծէք առկայ դժոխային իրավիճակը չէր բաւեր, դժոխքի Նոր դռներ բացուեցան Լիբանանի վրայ երբ հրդեհներ բռնկեցան մէկէ աւելի վայրերու մէջ, որոնք կլանեցին հսկայական տարածքներ՝ հարաւէն հիւսիս՝ անցնելով Պէքաայի, Մէթնի եւ Զարուսի մէջէն:

Հրշէջ միաւորները եւ քաղաքացիական պաշտպանութեան անդամները արծագանգեցին կոչին՝ գիշեր ու ցերեկ իրար խառնելով փորձեցին վերահսկել հրդեհները, որոնց թիւը հասաւ 93 հրդեհի ըստ կենսոլորտի Նախարարութեան առաջին զեկոյցին:

Մինչեւ այս պահը յստակ տեղեկութիւն չկայ անոնց սկզբնապատճառին մասին, սակայն մեծաթիւ եւ զանազան շրջաններու մէջ միատեղ յառաջացած հրդեհները տրամաբանականօրէն մարդկային ոճրային գործօնի առկայութիւնը կը յուշեն:

Հրդեհներուն, որպէս արդիւնք լայնատարած անտառներ մոխրացան, որոնք կենսական էին Լիբանանի կենսոլորտին համար, մինչ անոնց վերամշակումը տարիներ պիտի տեւէ: Ցաւալին նաեւ այն է, որ շատ մը անտառներ հրշէջ միաւորներու մեքենաներուն մուտքին համար յարմար ճամբաներ չունին, բան մը, որ աւելի եւս կը դանդաղեցնէ աշխատանքները:

Հայկական Լուրեր

Սուրէն Պապիկեան Նշանակուեցաւ Պաշտպանութեան Նախարար

Արշակ Կարապետեան ազատուած է պաշտպանութեան Նախարարի պաշտօնէն, այդ պաշտօնին նշանակուած է Սուրէն Պապիկեանը: Այս մասին կը տեղեկանենք ՀՀ Նախագահի հրամանագրերէն:

Հրամանագրերը՝ ստորեւ.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկութիւնը՝ համաձայն Սահմանադրութեան 131-րդ յօդուածի, ինչպէս նաեւ «Կառավարութեան կառուցուածքի եւ գործունեութեան մասին» օրէնքի 5-րդ յօդուածի 1-ին մասի. Արշակ Կարապետեանին ազատել պաշտպանութեան Նախարարի պաշտօնից»:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկութիւնը՝ համաձայն Սահմանադրութեան 131-րդ յօդուածի, ինչպէս նաեւ «Կառավարութեան կառուցուածքի եւ գործունեութեան մասին» օրէնքի 5-րդ յօդուածի 1-ին մասի. Սուրէն Պապիկեանին նշանակել պաշտպանութեան Նախարար»:

Նշենք, որ ՀՀ Նախագահի մէկ այլ հրամանագրով՝ Սուրէն Պապիկեանը ազատուած է ՀՀ փոխվարչապետի պաշտօնէն:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկութիւնը՝ համաձայն Սահմանադրութեան 131-րդ յօդուածի, ինչպէս նաեւ «Կառավարութեան կառուցուածքի եւ գործունեութեան մասին» օրէնքի 5-րդ յօդուածի 1-ին մասի. Սուրէն Պապիկեանին ազատել փոխվարչապետի պաշտօնից», ըսուած է հրամանագրին մէջ:



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Անձնական Ազատութիւնը Պէտք Է Համադրուի Հանրային Պատասխանատուութեան Հետ

Գերագոյն հոգեւոր խորհուրդը, քննարկելով Հայաստանում համավարակային իրավիճակը, խորը մտահոգութեամբ եւ ցաւով արձանագրեց վարակուածութեան ցուցանիշների եւ դրանով պայմանաւորուած մահացութեան թուերի աճը:

Գերագոյն հոգեւոր խորհուրդը վերահաստատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումն առ այն, որ քորոնավիրուսի դէմ պատուաստումը հոգեւոր վտանգ չի ներկայացնում: Կարեւորուեց, որ համավարակի ներկայ պայմաններում անձնական ազատութիւնը խստօրէն համադրուի հանրային պատասխանատուութեան հետ՝ չվտանգելու համար սեփական եւ այլոց կեանքերը:

Բարձր գնահատանքով անդրադարձ կատարուեց բժիշկների եւ բուժ-աշխատողների՝ մարդկային կեանքեր փրկելու նուիրեալ ծառայութեանը: Գերագոյն հոգեւոր խորհուրդն անհրաժեշտ համարեց նաեւ, որ առողջապահութեան ոլորտի պատկան մարմինները միջոցներ ձեռնարկեն պատուաստման օգտակարութեան եւ հետեւանքների վերաբերեալ հակասական տեղեկութիւնների տարածումը կանխելու ուղղութեամբ՝ համավարակի դէմ պայքարի արդիւնաւետութիւնը բարձրացնելու համար: Ժողովի կողմից վերստին կոչ ուղղուեց՝ պահպանել կանխարգելիչ բոլոր միջոցները համավարակի յաղթահարման համար:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին Օրհնութեամբ Ազգային Բարերար Տէր Եւ Տիկին Ալեքքօ Եւ Անի Պէգիքեան Կը Շարունակէ Իր Աջակցութիւնը Լիբանանի Հայութեան

Ինչպէս նախապէս հաղորդած էինք Լիբանանի մէջ ստեղծուած ընկերային-տնտեսական դժուար պայմաններու լոյսին տակ եւ հայորդիներուն առողջապահական կարիքներուն օգտակար ըլլալու նախանձախնդրութենէն մղուած, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ խորհրդակցաբար ու Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հովանիին տակ, տէր եւ տիկին Ալեքքօ Եւ Անի Պէգիքեան պիտի հոգան լիբանանահայ կարիքաւոր ազգայիններու հիւանդանոցային եւ ախտաճանաչման քննութիւններու առնչուած ծախսերը:



Գոհունակութեամբ կ'ուզենք արձանագրել, որ աշխատանքի առաջին հանգրուանը՝ 1 յուլիս-1 հոկտեմբեր 2021, աւարտած է եւ ֆոնտը հոգացած է 529 պարագայի առողջապահութեան վերաբերող ծախսերը թէ՛ ախտաճանաչման, թէ՛ բժշկական տարբեր տեսակի քննութիւններու եւ թէ՛ հիւանդանոցային բուժման:

Աշխատանքի երկրորդ հանգրուանին համար նկատի առնուած է 15 Նոյեմբեր- 31 Մարտ 2022:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Աւարտուեց Գերագոյն Զոգեւոր խորհրդի Ժողովը

Նոյեմբերի 8-13-ը, նախագահութեամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ Գերագոյն հոգեւոր խորհրդի Ժողովը ընդլայնուած կազմով:

Ժողովի նիստերը վարեցին Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ եւ Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը: Ժողովին հրաւիրուած էր մասնակցելու Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան նախագահ Պերճ Սեդրակեանը:

Գերագոյն հոգեւոր խորհուրդն անդրադարձաւ արցախեան պատերազմի հետեւանքներին եւ դրանց յաղթահարման ուղղութեամբ իրականացուող աշխատանքներին: Այս առումով Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանը ներկայացրեց Արցախում տիրող իրավիճակը եւ առկայ մարտահրաւերները՝ ի մասնաւորի կարեւորելով հոգեւոր, հոգեբանական եւ հումանիտար աջակցութեանն ուղղուած ծրագրերի իրականացումը: Առաջնորդ Սրբազանը կարեւորեց նաեւ Հայաստանից դեպի Արցախ պարբերաբար ուխտագնացութիւնների կազմակերպումը: Վրթանես Սրբազանը անդրադարձաւ Արցախի թեմում սպասաւորող քահանաների սոցիալական եւ հովուական ծառայութեանը, ընդգծելով այդ առաքելութեան կարեւորութիւնն ի նպաստ Արցախի մեր Ժողովրդի հոգեւոր կեանքի զօրացման:

Ժողովին քննութեան առնուեցին նաեւ Մայր Տաճարի հիմնանորոգութեան եւ ամրակայման աշխատանքները, որոնց վերաբերեալ տեղեկութիւններ փոխանցեց Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ եւ լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը: Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամները ծանօթացան նաեւ տաճարի նորոգութեան ժամանակ ի յայտ եկած խնդիրներին: Տեղեկացուեց, որ, նկատի ունենալով վերականգնման եւ բարեկարգման աշխատանքների ընդհանուր ծաւալը եւ առաջացած նոր խնդիրները, Մայր Տաճարի հիմնանորոգութեան աշխատանքները հնարաւոր կը լինի աւարտին հասցնել 2022 թուականին: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սոսկոլայի եւ Համայն Ռուսիոյ Կիրիլ ԱՅ Պատրիարքի եւ Կովկասի մահմեդականների վարչութեան նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքիւր Փաշայ Չաղէի հետ հոկտեմբերի 13-ին Սոսկոլայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման անդրադարձաւ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը՝ ընդգծելով, որ հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումները կարեւոր ձեւաչափ են արցախեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման եւ յետպատերազմեան շրջանում առաջացած մարտահրաւերները յաղթահարելու գործում: Սրբազան Հայրն անդրադարձ կատարեց եռակողմ հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետի կողմից բարձրացուած խնդիրներին եւ



կարեւորեց Նորին Սրբութեան ներդրած ջանքերը՝ ուղղուած ռազմագէիների վերադաձին, Արցախի անվտանգութեանը, մշակութային կառույցների ու սրբավայրերի պահպանութեանը:

Ժողովի օրակարգում ընդգրկուած էր նաեւ յետպատերազմեան եւ համաճարակային պայմաններում եկեղեցու առաքելութեան իրագործմանն ուղղուած ծրագրերը: Թեմայի շուրջ գեկոյցներ ներկայացրեցին Արեւելեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը, Տաւուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը, ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Դանիէլ եպիսկոպոս Ֆընտըզեանը: Ժողովականները, քննութեան առնելով յետպատերազմեան եւ համաճարակային իրավիճակում առկայ մարտահրաւերները, մասնաւորաբար կարեւորեցին սոցիալական ու կրթական ծրագրերի զօրացումը եւ մատաղ սերնդի հոգեւոր դաստիարակութիւնը: Թելադրուեց, որ այս ուղղութեամբ իրականացուող ծրագրերն էլ աւելի ընդգրկուն պէտք է դարձնել եւ թեմերի ու եկեղեցական համայնքների կողմից յատուկ ուշադրութեան արժանացնել: Զննարկուեցին նաեւ եկեղեցու կանոնական ու հովուական կեանքին, կարգապահական ու իրաւական հարցերին, կրթական ու սոցիալական ծրագրերին եւ եկեղեցու առաքելութեան արդիւնաւորմանն առնչուող հարցեր:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին Օրհնութեամբ Ազգային Բարերար Տէր եւ Տիկին Ալեքքօ եւ Անի Պէգիքեան Կը Շարունակէ...

Սկիզբը Էջ 01

Ֆոնտը պիտի հոգայ միայն ծանր հիւանդութիւններ ունեցողներու բուժման հիւանդանոցային ծախսերը: Դիմումները պիտի կատարուին ԱՖՀԻԼ-ի գրասենեակը, Պուրճ Համուտի «Արին» շէնք, 3-րդ յարկ, ամէն երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը առաւօտեան ժամը 9:00-էն սկսեալ մինչեւ 13:00:

Անցնող տարիներուն ընթացքին տէր եւ տիկին Ալեքքօ եւ Անի Պէգիքեան զանազան կերպերով օգտակար հանդիսացան լիբանանահայ կարիքաւոր ընտանիքներուն: Վեհափառ հայրապետը անգամ մը եւս բարձրօրէն կը գնահատէ եւ հայրապետական օրհնութեամբ կ'ողջունէ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հաւատարիմ բարերարներէն ազգային բարերար տէր եւ տիկին Ալեքքօ եւ Անի Պէգիքեանի ազգանուէր ու հոգածու վերաբերումը, յատկապէս լիբանանահայութեան նկատմամբ:

Հայկական Լուրեր

ՀՀ Բանակի 4 Մարտական Դիրքեր Յայտնուած Եւ Շրջափակման Մէջ

Սոյն թուականի Նոյեմբեր 14-ին ժամը 13.00-ի սահմաններուն հայ-ատրպէյճանական սահմանագիծի արեւելեան տեղամասերէն մէկուն մէջ Ատրպէյճանի զինուած ուժերու ստորաբաժանումները զրահամեքենայի աջակցութեամբ ներխուժած են Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածք: Այս մասին յայտարարութիւն տարածած է Հայաստանի Անվտանգութեան խորհուրդը: Յայտարարութեան մէջ նաեւ կ'ըսուի.



«Ատրպէյճանական ՁՈւ գործողութիւնների հետեւանքով Հայաստանի ՁՈւ չորս մարտական դիրքեր յայտնուել էին շրջափակման մէջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ատրպէյճանական զինտեխնիկան եւ զօրքը բանակցութիւնների արդիւնքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ՁՈւ ստորաբաժանումները դուրս են բերուել վերոնշեալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիւ՝ նշուած հատուածում շարունակում են ծաւալուած մնալ դեռեւս ս/թ Մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ատրպէյճանական զինծառայողներ:

Շար. Էջ 03

Օրերի հետ

Հայկական Երուսաղեմ.

Խնդիրը ԱԼԵԼԻ ՄԵԾ Է, Զան «Կոպերու Պարտեզի» Պարագան

ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ

Յոկոնդեբերի 27-ին Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց միաբանությունը 12 անդամների ստորագրությամբ հրապարակում է յայտարարությունը, հայերեն և անգլերեն, անամպ երկնքում ճայթած ամպրոպի տպաւորութիւն թողեց Տգործից՝ հասկացող հանրութեան վրայ Յայաստանում ու մանաւանդ Սփիւռքում, թէւ բոլորովին անյարիր է անամպ կոչել հայոց երկնականարը այս օրերին: Յայերէն յայտարարութեան մէջ միաբաններն իրենց անհամաձայնութիւնն էին յայտնում 2021 յուլիսի 8-ին Յայոց պատրիարքութեան ՏԿովերու պարտեզ՝ անուանումով յայտնի տարածքը 7 աստղանի հիւրանոց կառուցելու համար 99 տարով անտրալացի մի գործարարի վարձակալութեան տալու պայմանագրի կնքման դէմ, որը ստորագրել են պատրիարք Նուրհան արք. Մանուկեանը, լուսարարապետ Սեւան արք. Ղարիբեանը և Պատրիարքարանի կալուածոց տեսուչ Պարտեզ վարդապետ Երեցեանը: Յակականոնադրական հռչակելով պայմանագիրը, միաբաններն այդ յայտարարութեամբ պահանջում էին հետս կոչել ստորագրութիւնները և առ ոչինչ համարել պայմանագիրը, քանի որ այն չէր քննարկուել ու չէր վաւերացուել Յակոբեանց միաբանութեան Տնօրէն ժողովի կողմից, ինչպէս պահանջում է կանոնադրութեան 67-րդ յօդուածը կարճաժամկէտ և յատկապէս երկարաժամկէտ վարձակալութեան դէպքերում: Մինչդէռ նոյն յայտարարութեան անգլերէն տարբերակը, որն ըստ էութեան առաւելապէս ուղղուած է միջազգային հանրութեանը, մասնաւորաբար Յորդանանի թագաւորին, Պաղեստինեան ինքնավարութեան նախագահին, Յայաստանի կառավարութեանը և Ամենայն հայոց կաթողիկոսին, պահանջում է պայմանագիրն ստորագրած երեք հոգեւորականների հրաժարականը, նոյնիսկ մատնացոյց անելով նրանցից երկուսի հեռանալու վայրը՝ Ամերիկա... Յայտարարութիւնների հրապարակումից ահա անցել է մէկ շաբաթ, սակայն պաշտօնական մարմիններից դեռեւս չկայ որեւէ արձագանք, չհաշուած պաղեստինեան կողմից մի տարտամ յայտարարութեան: Ակնկալուածից շատ անելի թոյլ, փաստի արձանագրումից անելին չեղաւ նաեւ հայկական մամուլի արձագանքը, հակառակ այն կոչին, որով 12 միաբանները ակնկալում էին իրենց նախաձեռնութեանը համաժողովրդային աջակցութիւն: Սփիւռքահայ մամուլը եղաւ զգուշաւոր, իսկ հայաստանեան մամուլը, որն այս օրերին գերզբաղուած է բոլորիս ծանօթ ու հրատապ այլ հարցերով, գոհացաւ զոյգ յայտարարութիւնների հրապարակմամբ և ասպարէզը թողեց ֆէյսպուքեան քայլագրողներին, որոնք առիթը բաց չթողեցին յարձակուելու Ամենայն հայոց հայրապետի վրայ, անտեսելով փաստական այն իրողութիւնը, որ Մայր աթոռը Երուսաղեմի հայոց պատրիարքութեան նկատմամբ ունի ընդամենը հոգեւոր գերակայութիւն և ո՛չ վարչական կամ քաղաքական: Առաջիկայ օրերին սպասուում է ծամկավար մամուլի համակարգուած ու միասնական խօսքը, որը կր հրապարակենք անյապաղ:

Մինչ այդ հարկ ենք համարում յատկապես մեր հայրենի ընթերցողներին բացատրել, որ Հայկական Երուսաղեմում ու նրա շուրջը ստեղծուած տագնապը շատ անելի խորքային պատճառներ ունի եւ շատ ցաւոտ հետեւանքներ կարող է ունենալ, քան ինչ-որ կալուածքի, այս պարագայում՝ ՏԿՈՎԵՐՈՒ պարտեզի՝ վարձակալութեան, իրականում՝ մեզ համար դրա ընդմիջտ կորստի հարցը:



Սովորական հայ մարդը կարող է առարկել, ծանրաճանր այս օրերին, թե մենք չենք կարողանում մեր անմիջական հայրենի հողը պաշտպանել, էլ ո՛րը մնաց հեռու Երուսաղեմինը ապահովենք: Սխալ մօտեցում: Նախ՝ \$Կովերու պարտեզը՝ դժբախտաբար առաջին դեպքը չէ եւ միգուցե վերջինը չլինի: Անցնող տասնամեակներին ու դրանից էլ առաջ, նմանօրինակ գործարքներ շատ են եղել եւ ոչ միայն Երուսաղեմի քաղաքապետարանի, հրեական տարբեր կազմակերպությունների եւ անհատների զգած խայծերով եւ մեր որոշ հոգեւորականների ընչաքաղցույթեան կամ անհեռատեսութեան պատճառով: Հայապատկան շատ կալուածներ ենք կորցրել ոչ միայն Սուրբ քաղաքում, այլեւ հարակից՝ Համբարձման լեռան եւ այլ վայրերում, ոչ միայն յօգուտ հրեաների, այլեւ մահմետական արաբների:

Երկրորդ՝ ամենաուղիղ կապ կայ Սուրբ վայրերում մեր երկհազարամյա իրաւունքները պահել-պաշտպանելու եւ Հայաստանի, Ներառեալ Արցախը, սահմանները ապահովելու կարողականութեան միջեւ: Երուսաղէմը աշխարհաքաղաքական հակամարտութիւնների եւ քաղաքական տուրէառի ամենաթեժ հանգոյցներից մէկն է երկրագնդի վրայ: Այդ հանգոյցում ուժեղ ներկայութիւն ունենալը, ազգային, հոգեւոր եւ մշակութային իրաւունքներ պաշտպանելը մեր կարեւորագոյն եւ հազուագիւտ լծակներից մէկը կարող էր լինել, որի գիտակցումը, ինչպէս տեսնում ենք, բացակայում է առաջին հերթին հայոց պատրիարքութեան մօտ: Վերջինին թւում է,- նկատի ունեմ ոչ միայն Նուրիան պատրիարքը,- թէ ինքը տերն է 1600 տարի հայոց թագաւորների, իշխանների, հոգեւորականների, հասարակ ուխտաւորների նուիրատուութիւններով գոյացած կալուածների, գանձերի, ինչքերի ու մանաւանդ իրաւունքների: Այնինչ պատրիարքութիւնը եւ բոլոր միաբանները, Ներառեալ բողոքաւոր հոգեւորականները, պէտք է գիտակցեն, որ իրենք ընդամէնը խնամակալ-պահակն են (custodian) այդ բոլորի, որի համար պէտք է հաշուետու լինեն հոգեւոր վերին իշխանութեանը, ազգին ու պետութեան: Պատրիարքն ու Սրբոց Յակոբեանց ողջ միաբանութիւնը պէտք է դուրս գան հաշտուողականութեան տեսակետից իրենց ձեռնտու ինքնամէկուսացումից: Թափանցիկ ու կանխատեսելի դարձնեն իրենց գործունեութիւնը, որը միակ ճանապարհն է վստահութեան դրամագլուխ ունենալու:

«Uqq»

Հայկական Լուրեր

ՀՀ Բանակի 4 Մարտական Դիրքեր Ցայտնուած Են Շրջափակման Մէջ

Սկիզբը էջ 02

Նուրբերը, թե ԶԶ ՁՈՆ վերադաս հրամանատարություն կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակուել՝ իրականությունը չեն համապատասխանում: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը համապատասխան մարմիններին լսնձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն:

Անվտանգութեան խորհուրդը Ռուսաստանի Դաշնութեան, Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան եւ միջազգային հանրութեան ուշադրութիւնն է հրաւիրում Ատրպէյճանի զինուած ուժերի շարունակական ակրեսիվ գործողութիւնների վրայ եւ ընդգծում, որ այդ գործողութիւններն ուղղուած են Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան եւ տարածաշրջանային անվտանգութեան ու կայունութեան դէմ, ինչպէս նաեւ հակասում են 2020 թուականի Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան դրոյթներին:

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը արտա-
յայտում է իշխանութիւնների եւ ժողովրդի վճռականութիւնը՝ հայրենիքի
ինքնիշխանութիւնը, տարածքային ամբողջականութիւնը եւ անկախութիւնը

պաշտպանելու գործում:

Անդրադառնալով Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ատրպեյճանի վերահսկողութեան տակ գտնուող հատուածներին, հարկ ենք համարում ընդգծել, որ դրանք դեռեւս ԽՍՀՄ տարիների՝ Յայաստանի եւ Ատրպեյճանի սահմաններին վերաբերուող ուղղակի իրաւական նշանակութիւն ունեցող փաստաթղթերի համաձայն Յայաստանի Յանրապետութեան տարածքում չեն գտնուում: Յայաստանի Յանրապետութեան կառավարութիւնը միջոցներ է ձեռնարկել Սիւնիքի մարզում այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման ուղղութեամբ եւ այդ աշխատանքներն առաջիկայում աւարտին կը հասցունեն: Յարկ ենք համարում ընդգծել, որ Յայաստանի Յանրապետութեան որեւէ բնակավայր կենսապահովման ճանապարհից զրկուած չէ:

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը շարունակում է ընդգծել հայ-ատրապեյճանական սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, այն է՝ Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ատրապեյճանի տե իւրե հաստատուած սահմանագծից զօրքերի հայելային ետքաշում եւ միջազգային հովանու ներքոյ սահմանների ղեմարկագիայի եւ ղեյիմիտագիայ գործընթացի մենկարկ:

Նաեւ ԵԱՀԿ ՄԻՍ համանախագահութեանը կոչ ենք անում ակտիվացնել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ եւ համապարփակ կարգաւորման ուղղութեամբ:

Կեանքը Պէյրուքի Վահան Թէքէեան Վարժարանէն Ներս

Դոկտ. Զրայր Ճէպէճեանին Նուէրը Վահան Թէքէեան Վարժարանի Աշակերտներուն

Աշխարհի մէջ ծայր առած Զորոնա անողոք ժահրի պատճառած համաճարակն ու տնտեսական ծանր ճգնաժամը անդամահատեց արժանավայել ու մարդավայել կեանքի բոլոր հանգրուանները: Առաւել եւս Լիբանանի համար Պէյրուքի աղետաբեր պայթումը

ահագնային երեւոյթ ստեղծեց ուր վնասի երթարկուեցան բազմատեսակ հասարակական ու կրթական կառոյցներ, որոնց անմասն չմնաց Պէյրուքի Վահան Թէքէեան Միջն. Վարժարանը: Անոր առողջ ու եռանդոտ ուսումնական կեանքը անցաւ առցանց դասաւանդման դրութեան, որպէսզի վարժարանը հանգրուան առ հանգրուան վերանորոգուի ու շարունակէ իր կրթական բեղուն գործունեութիւնը: Երկու տարուան հարկադրաբար բացակայութենէ ետք, Վահան Թէքէեան վարժարանը կը բանայ իր լայն դռները ուսումնաստենչ աշակերտութեան առջեւ, որոնք խուռներամ փութացին իրենց տեղերը գտնել վերանորոգուած դասարաններու գրասեղաններուն ետեւ ստանալու համար ուսում եւ կրթութիւն: Արտադասարանային ձեռնարկներն ալ իրենց հերթին, երկար բացակայութենէ ետք վերսկսան վարժարանի Յ. Պարսամեան հանդիսասրահէն ներս: Զետեւաբար, վարժարանս այցելութիւն տուող բարեկամներու եւ



հիւրերու բարեբաստիկ առիթներով, Երեքշաբթի, 9 Նոյեմբեր 2021-ին վարժարանս այցելեց սփիւռքահայ մտաւորական, հրապարակագիր, հայ մամուլի բարեկամ, Նախագահ՝ Դոկտ. Զրայր Ճէպէճեան: Անոր այցելութեան նպատակն էր սրտաբուխ նուէրով մը ուրախացնել հայ մանուկները: Անոր կարծիքով, լաւագոյն նուէրը պէտք է ըլլայ Աստուածաշունչը: Իր Նախաձեռնութեամբ ու Արաբական Ծոցի Աստուածաշունչի Ընկերութեան հովանաւորութեամբ վերջերս լոյս ընծայուած «Մանուկին Բացատրական Աստուածաշունչը»

հատորը, որ մանուկներու եւ պատանիներու համար մատչելի ոճով, պատկերազարդ հրատարակութիւն մըն է հայ պատանին աւելի դիւրահաղորդ դարձնելու համար Աստուածաշունչին: Յարգելի հիւրը մանրամասն բացատրութիւն տալէ ետք գիրքին մասին, ունեցաւ Նաեւ փոխադարձ հարցերով ու պատասխաններով սրտամօտիկ եւ աշխոյժ զրոյց վարժարանիս Նախ. Բ-Էն Միջն. Ա. դասարանի աշակերտներուն հետ: Կը յայտնենք մեր սրտագին շնորհակալութիւնները տոյն այցելութեան ու թանկարժէք նուէրին համար:



Լիբանանահայ Կեանք

ԶԲԸՄ-ՅԵԸ Անդրանիկ Սեւան Սկաուտական Եղանակի Զանդիսաւոր Բացում

Շաբաթ, 6 Նոյեմբեր 2021-ին, ԶԲԸՄ-ի Զամայնքային կեդրոնի Նազարեան շէնքի շրջափակին մէջ տեղի ունեցաւ ԶԲԸՄ-ՅԵԸ Անդրանիկ Սեւան սկաուտական շարժումին նոր տարեշրջանի բացումը: Բացման հանդիսութիւնը կը զուգահեռաբար ԶԲԸՄ-ՅԵԸ Անդրանիկ Սեւան սկաուտական շարժումի հիմնադրութեան 60-ամեակին: Զանդիսութեան ներկայ գտնուեցան արժանապատիւ տէր Ղեւոնդ քահանայ Լոշխաճեան, ԶԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ Վիգէն Զերչեան եւ անդամներ, Էջլերեոզ տիւ Լիպանի ընդհանուր քովսէր Փերուզ Թիւթիւնճեան, քովսէր Զային

Առաքելեան, Սրուբ Տիւ Լիպանի ներկայացուցիչ՝ Զորիս Զարամ, ԶԵԸ Անդրանիկ Անթիլիասի Գործադիր Մարմինի անդամներ, ԶԲԸՄ-ՅԵԸ Անդրանիկ Սեւանի Գործադիր Մարմինի ատենապետ տղոք. Վարուժան Մարկոսեան եւ անդամներ, ԶԲԸՄ-ՅԵԸ Անդրանիկ Սեւանի ծնողաց եւ մայրերու վարչութեանց անդամներ, ԶԵԸ-ի զանազան վարչութիւններու անդամ-անդամուհիներ, միութենականներ եւ ծնողներ: ԶԲԸՄ-ՅԵԸ Անդրանիկ Սեւան սկաուտական շարժումը, ԶԲԸՄ-ՅԵԸ Անդրանիկ փողերախումբի գլխաւորութեամբ, Լիբանանի, Զայաստանի, ԶԲԸՄ-ի եւ ԶԵԸ-ի

դրօշներով, տողանցելով մուտք գործեց ԶԲԸՄ-ի Զամայնքային կեդրոնի Նազարեան շէնքի շրջափակը: Սկաուտական իւրաքանչիւր խմբակ գրաւեց իր դիրքը: Լիբանանի, Զայաստանի, ԶԲԸՄ-ի եւ ԶԵԸ-ի քայլերգներու յոտնկայս ունկնդրութենէն ետք, յանուն ԶԲԸՄ-ՅԵԸ Անդրանիկ Սեւանի Զոյր Սերի Զեօշկերեան՝ (հայերէն), եղբայր Աւետիս Յակոբեան (արաբերէն) բարի գալուստ մաղթեցին ներկաներուն: ԶԲԸՄ-ՅԵԸ Անդրանիկ Սեւան Գործադիր Մարմինի խօսքը արտասանեց տղոք. Վարուժան Մարկոսեանը: ԶԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ Վիգէն Զերչեան

փոխանցեց Միութեան խօսքը: Ան յաջորդաբար թուեց անցնող ամսիներուն ֆութպոլի, պասքեթպոլի, փինկ փոնկի եւ այլ մարզերու մէջ վերջին շրջանի ԶԵԸ-ի արձանագրած նուաճումները եւ նորա-նոր յաջողութիւններ մաղթեց ԶԵԸ Անդրանիկ Սեւանին, սկաուտական նոր տարեշրջանի սեմին, ինչպէս Նաեւ Նազարեանի շէնքի գերարդիական պայմաններով վերանորոգուած երկու յարկերուն մէջ իրենց գործունեութիւնը շարունակելու առիթով: Յատուկ շնորհակալութիւն յայտնելով Նազարեանին ընտանիքին՝ ԶԲԸՄ-ՅԵԸ-ի վերջին իրենց անսակարկ նուիրումին համար:

Լիբանանահայ Դպրոց

**340 Աշակերտներ Նուր Ստացան «Մանուկներու Բացատրական Աստուածաշունչ»ը.
Աստուածաշունչի Ընկերութեան Միջին Արեւելեան Երկիրներու Ներկայացուցիչ
Դոկտ. Զրայր Ճէպէճեան Այցելեց Մեսրոպեան Վարժարան**

10 Նոյեմբերին Զայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանը հիւրընկալեց Աստուածաշունչի Ընկերութեան Միջին Արեւելեան երկիրներու ներկայացուցիչ դոկտ. Զրայր Ճէպէճեանը, որ այս առիթով Մեսրոպեանի 7-12 տարիքի 340 աշակերտներուն նուիրեց Ընկերութեան կողմէ վերջերս հրատարակուած «Մանուկներու Բացատրական Աստուածաշունչ»ը՝ հայերէն:



Դոկտ. Ճէպէճեան ընդունուեցաւ Մեսրոպեանի տնօրէն պարոն Կրէկուար Գալուստի եւ հոգեւոր տեսուչ Արժանապատիւ Տէր Ռաֆֆի քահանայ Յովհաննէսեանի կողմէ, որոնց հետ կայացած հանդիպումին քննարկուեցան հայ մանուկներու քրիստոնէական դաստիարակութեան եւ այդ շրջանակին մէջ Աստուածաշունչի տարածման վերաբերող հարցեր:



Յարգարժան հիւրը շրջայց մը կատարեց Մեսրոպեանի տարբեր բաժանմունքներ եւ ծանօթացաւ վարժարանի կրթական աշխատանքներուն եւ ծրագիրներուն, մեծապէս գնահատելով տնօրէնութեան եւ ուսուցչական կազմին յաջողութիւնը՝ Մեսրոպեանը որպէս բարձրամակարդակ հաստատութիւն մը պահպանելուն ուղղութեամբ:



Ան աշակերտներուն անձամբ ներկայացուց «Մանուկներու



Բացատրական Աստուածաշունչ»ը, վեր բերելով անոր շարք մը առանձնայատկութիւնները՝ Աստուծոյ խօսքը առաւել պարզութեամբ եւ յստակութեամբ հասկնալու վերաբերեալ:



Աստուածաշունչի Ընկերութեան Արաբական Ծոցի տարածաշրջանի ընդհանուր քարտուղար դոկտ. Զրայր Ճէպէճեան վաստակաշատ գրող է ու հրապարակագիր եւ միջազգային ու համահայկական մակարդակի վրայ



տասնամեակներէ ի վեր աշխոյժ եւ պատասխանատու գործունեութիւն կը ծաւալէ ի խնդիր Աստուածաշունչի տարածման: Աստուածաշունչի Ընկերութիւնը ինքը միջազգային մեծ կազմակերպութիւն է, որ կը գործէ անլի քան 200 երկիրներու մէջ:

**Տեղեկատուական գրասենեակ
Զայ Կաթողիկէ Մեսրոպեան
Բարձրագոյն Վարժարանի**



ՏԵԼԵՎԻԶՐԱԿԱՆ ՌԱԴԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԶԱԿՈՒԹՅԱՆ ԼԵՂՈՒԿԱՆ ՎԵՐԱԿԱՆՁՆՈՒՄ

ՅԱԿՈԲ ԴԱԼԵԱՆ

Մեր երկիրը ակերակների երկիր է, ակերուած մի Յայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կեանքի կոչել: Մեր Յոգեւոր Յայրենիքը նոյնպէս ակերուած մի երկիր է եւ այդ ակեր ու անաւարտ շէնքը կանգնեցնելու համար որպիսի՝ ջերմ սեր, որպիսի՝ անձնուիրութիւն, որպիսի՝ բուռն ոգեւորութիւն է հարկաւոր: Վահան Տէրեան (1885-1920)

Դար մը առաջ ըստե՛ս իրաւտեսական խօսք՝ այդ օրերու կացութիւնը բնորոշող: Նաե՛ւ գոյատեւման ազգային ռազմավարութիւն սահմանող: Եթէ Վահան Տէրեան այսօր մեզի հետ ըլլար, միթէ՞ տարբեր բան պիտի ըսէր: Եթէ պահ մը անբովանդակ պառակտում դարձած մեր տարակարծութիւնները փակագիծի մէջ դնենք, - եթէ այդ առաքինութիւնը, հռոմէական virtusը, ունինք, - եւ աշակերտենք Վահան Տէրեանի, ինչէ՛ր կրնան փոխուիլ մեր կեանքին մէջ, Յայաստան եւ գերաճող Սփիւռք(ներ):



Այն ատեն կը մտածենք. ի՞նչ պէտք չէ ընել, ի՞նչ պէտք է ընել: Մաս առ մաս պէտք է լսել Վահան Տէրեանի խօսքը, փակագիծեր բանալ, շարունակել միտքը, ուղի ճշդել եւ մանաւանդ՝ յանձնառու ըլլալ: Յասկնալ ըստածը. «Մեր երկիրը ակերակների երկիր է, ակերուած մի Յայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կեանքի կոչել»: Եթէ Վահան Տէրեան այսօր ապրէր, պիտի աւելցնէր՝ «ակերուող երկիր»: Երկիր՝ զոր կ'ակերեն, կ'ակերենք:

«Ակերակներու երկիրը» կրնայ վերաբերիլ հայկական հին եկեղեցիներուն, տաճարներուն, ամրոցներուն, վանքերուն: Յարտութիւն ունեցող եւ գիտակից ժողովուրդները մասունքի պէս կը պահեն իրենց ակերակները, կը պաշտպանեն, կը վերականգնեն: Տէր կ'ըլլան:

«Ակերակներու Յայրենիքը» ժողովուրդի բնավայրն է, ապրելու եւ գոյատեւելու տարածքը, որուն տեր եղած են նախնիները: Եթէ այդ տարածքը ակերակ ըլլայ եւ մնայ, հոն կեանք եւ շարունակութիւն չեն ըլլար, շարունակութիւն չենք ըլլար: Այս խորիմաստ գիտակցութեամբ է, որ Վահան Տէրեան կ'ըսէ, «...որին (Յայրենիքը, Յ.Դ.) մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կեանքի կոչել»:

Մեր ժողովուրդը, Առաջին Յանրապետութեան շրջանին, նաե՛ւ Խորհրդային Միութեան, հակառակ պատերազմի, բիւր գոհերու, արքայի, բանտի, սպանութիւններու, Յայրենիք պահեց, ուզեց զայն կենդանացնել: Վերանկախացման երեսուն տարիներուն «կամենում ենք կենդանացնել»ը չկենսագործուեցաւ, «լաւ ապրելու իրաւունք»ի, եսի արշաւը եղաւ չարաշահում, կողոպուտ, դիրքապաշտութիւն եւ արտագաղթ: Պէտք է կրկնել, որ երեսուն տարիներ Յայրենիք կենդանացնելու իսկական կամքը բացակայեցաւ, դիրքեր հետապնդուեցան:

44-օրեայ պատերազմի պարտութեան յառաջացուցած բեկումը դեռ չէ յաղթահարուած, կը յաղթահարուի՞, ինչպե՞ս, որպէսզի գործի վերածենք Վահան Տէրեանի ցանկութիւնը, «կամենում ենք կենդանացնել»ը: Ինչպե՞ս: Ի՞նչ կ'ընենք այսօր: Կեղծ արդիականացման պերճանք հետապնդեցինք, Յայաստանը չդարձուցինք բնականօրէն երկիր, գոհացանք գրեթէ միաքաղաք Երեւան երկրով: Դուռնեցանք ակերակ երկիրը բնակեցումով հայու հայրենիք ստեղծելու կամք: Երեւանի ծայրամասերը, նաեւ մօտի եւ հեռուի քաղաքները եւ գիւղերը չգարգացան, չունեցան կեանքի լաւ պայմաններ, կարծեք դատապարտուած ըլլային կայարանի սպասման սրահ ըլլալու:

Եթէ Երեւանի հազարաւոր մանկաթանեան երկնաքերներու կէտը տարածուէր Յայաստանի շրջաններուն վրայ, ան կ'ըլլար բնականօրէն «կենդանացուած» հայրենիք:

Յայրենիքի կենդանութեան առաջին երաշխաւորը հայրենատէր եւ ներկայ բնակող ժողովուրդն է: Ոչ դուրսէն դիտող «հայրենասէր»ը, որ բախտաւոր պարագային զբօսաշրջիկ է, ոչ լաւ ապրելու իրաւունքի երազով ապրող ճամպուրկը կապած արտագաղթելու պատրաստ-պատրաստուող Յայաստանի բնակիչը:

Ճիշդ է, որ բաղդատելին պէտք է բաղդատել: Բաղդատութեամբ մտածել ուղիներ կը բանայ: Պատերազմ տեսած Պելճիքայի (Բելգիա) տարածքը, չնչին տարբերութեամբ Յայաստանի հաւասար է, բայց ունի աւելի քան 11 միլիոն բնակիչ: Ի՞նչ պէտք է ընել եւ չենք ընել, չենք ըրած, որ Յայաստանի տէր բնակչութիւնը ըլլայ տասը միլիոն, Երեւանէն դուրս գտնուող հեռու եւ մօտ քաղաքներն ու գիւղերը բնակուին եւ ծաղկին: Այս ընելու համար անհրաժեշտ էր նպատակաւաճ կազմակերպութիւն, որ ուղիղ ճանապարհն է Վահան Տէրեանի ակերակ Յայրենիքը կենդանացնելու կամքի:

Առանց վերլուծական մշուշի մէջ յամեցող ինքնախաբէական ճառերու, պէտք է ըսենք, թէ ունի՞նք, թէ՞ ոչ այդ կամքը, եթէ չունինք ո՞վ է պատասխանատու, եւ ինչպե՞ս զայն ստեղծել: Ապահովաբար ո՛չ մանր փառասիրութիւններ հետապնդելով եւ կուսակցութիւնները բազմապատկելով, այլ՝ իրապէս վերանորոգուելով, որպէս տեսիլք եւ որպէս կամք, որ չըլլան բառերով ուռած փուչիկ:

Կենդանացման կամք՝ զոր այսօր պէտք է ունենալ, զայն հիմնելով ոչ թէ ամբոխահաճական անպարարութիւններու, այլ՝ իրական արժեքներու եւ կարողութիւններու վրայ: Միշտ՝ Ներսէս եւ դուրսը:

Վահան Տէրեան մեզի ժամանակակից իրաւ եւ կեղծ վերականգնումի ասպետներէն աւելի իմաստուն քաղաքական միտք արտայայտած է, դար մը առաջ, որ այսօր ալ այժմեական է: Այնքան դիպուկ եւ ճշմարիտ է Վահան Տէրեանի խօսքը, զոր նոյնութեամբ կարելի է կրկնել Յայաստան եւ հոն՝ ուր հայ եւ հայեր կան. «Մեր Յոգեւոր Յայրենիքը նոյնպէս ակերուած մի երկիր է եւ այդ ակեր ու անաւարտ շէնքը կանգնեցնելու համար որպիսի՝ ջերմ սեր, որպիսի՝ անձնուիրութիւն, որպիսի՝ բուռն ոգեւորութիւն է հարկաւոր»: Կրկնել, թարգմանել, տարածել, ի պէտս ընդարմացածներու, նահանջածներու եւ այլաճած բանգետներու:

Այն տարածքը, զոր հայրենիք կը կոչենք, կ'ըլլայ խոպան, եթէ հոն չկայ, հոն չ'ապրիր Յոգեւոր Յայրենիքը: Նոյնը ըսել հաւաքականութիւններու համար, որոնք եթէ չունին Յոգեւոր Յայրենիք, կ'ըլլան անդիմագիծ եւ անինքնութիւն արտադրող-սպառող ամբոխ: Յարկը տարի առաջ ահագանգ ինչեցուցած է Վահան Տէրեան: Այսօր աւելի քան երէկ ահագանգ պէտք է ինչեցնել, քանի որ առանց հայրերու հողին վրայ կեանքի, Յոգեւոր Յայրենիքը դատապարտուած է խամրելու, չքանալու:

Երէկ եւ այսօր, նոյնիսկ հայրերու հողին վրայ, Յոգեւոր Յայրենիքը ենթակայ է բազմաբնոյթ նախադարձականութեան, անոնց թիրախները ժառանգուած արժեքներ, բարքեր, աւանդութիւններ, ընկերային կառոյցներ եւ լեզու են: Ներսէ՛ր երէկ՝ ռուսացում, այսօր՝ ամերիկայացում, համագումար՝ ապագայնացում: Դուրսը՝ այնքան բազմաթիւ են օտարացումները, զորս պէտք է տեսնել եւ ճիշդ գնահատել, առանց դեռ տոկացող փոքրամասնութիւններու առթած խաբկանքին, առանց գիտովալու հայանունէ մը մեզի բաժին չեղող հռչակով:

Տարրական ողջախոհութիւնը կը յուշէ, որ ազգը ինքնուրոյնութիւն է, կը կանգնի ընտանիքի, աւանդութիւններու, հասարակաց ըմբռնումներու, յիշողութիւններու եւ արժեքներու վրայ, որպէսզի ապահովուի շարունակութիւնը: Ներսէ՛ր, բայց մանաւանդ դուրսը, հայկական համարուած զանգուածներու ո՞ր տոկոսը իրապէս շարունակութիւն է այսօր, ի՞նչ են խոստումները վաղուան համար:

Յոգեւոր Յայրենիքը մշակոյթն է. պատմութիւն, լեզու, գրականութիւն, կրօն՝ իր աւանդութիւններով, արուեստներ:

Վահան Տէրեան հարկը տարի առաջ ըսած էր, որ «Մեր Յոգեւոր Յայրենիքը նոյնպէս ակերուած մի երկիր է»... Ի՞նչ կրնանք ըսել այսօր: Առաջին հերթին լեզուն հետզհետէ կը դադրի ներազգային հաղորդակցութեան եւ հաղորդութեան միջոց ըլլալէ, շատերու համար արդէն դադրած է, հայերէն գիրը, գիրքը եւ թերթը խորթացած են հայ մարդոց եւ ընտանիքներու մեծամասնութեան համար:

Եթէ միջոց ըլլար վիճակագրութիւն մը կազմելու, գիտնալու համար թէ 3+10 միլիոնի ո՞ր տոկոսի կեանքի եւ մշակոյթի լեզուն է հայերէնը, արեւելահայերէնը եւ արեւմտահայերէնը, կը հասկնայինք, թէ ո՞ր կը գտնուէինք: 3+10 միլիոնի դպրոցական տարիքի սերունդի ո՞ր տոկոսը հայերէն կը խօսի եւ կը սորվի: 3+10 միլիոն հայերու ո՞ր տոկոսը տարին գէթ մէկ հայերէն գիրք կը կարդայ եւ կը գնէ...

Թիւերու լեզուն ամբոխավարական-ամբոխահաճական խաղ չի գիտեր: Ճիշդ մտածելու համար թիւերու լեզուն պէտք է լսել:

Ինչ կը վերաբերի լեզուին, ոչ քիչ համար գաղտնիք է, որ Սփիւռքի 10 միլիոնին համար ան ամէն օր քիչ մը աւելի նուազ հաղորդակցական եւ կեանքի լեզու է:

ՏԵԼԵՎԻԶՈՐ ԶԱՄԱՐ՝ ԱԳՂԱՅԻՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ...

Սկիզբը էջ 06

Հայաստան դեռ պատկառելի տոկոս կը կազմէ ռուսախօսութիւնը, որուն վրայ այսօր գումարուած է համաշխարհայնացումը կրող ամերիկեցիները: Դուրսը հայերէնը փոքրամասնութեան մը լեզուն է, իսկ ներսը ան աղճատուող լեզու է, գրաւոր եւ բանաւոր խօսքի մէջ անարգել տուն-տեղ եղած հազարաւոր օտար բառերով: Կը բաւէ հետեւիլ մամուլին, հեռատեսիլին եւ քաղաքական գործիչներուն խօսածին եւ գրածին: Վահան Տերեան կ'ըսէ, որ «անձնուիրութիւն» պէտք է Հոգեւոր Հայրենիքը փրկելու համար: Եթէ էջ մրոտողները եւ հայրենիք փրկելու համար բեմ բարձրացողները «անձնուիրաբար» հայրենի բառարան մը ունենային իրենց սեղանին վրայ կամ գրպանը, Հոգեւոր Հայրենիքի աներուած եւ

անաւարտ շէնքը կը կառուցուէր:

Այս ընտելու համար, ներսը եւ դուրսը, հաւատաւոր առաջնորդներ պէտք են: Անոնց թիւը այնքան աննշան է, որ հեղեղող ակերին դեմ թումբ չեն: Դեռ պէտք է հաւատալ ժողովուրդի առողջ բնական ողջախոհութեան, որ ան կը կատարէ Հայրենիքի եւ Հոգեւոր Հայրենիքի կենդանացման եւ վերականգնման ճշմարիտ ոգեկան յեղափոխութիւնը, վար կ'առնէ դիմակները, հարազատութիւն կը վերանուաճէ, վերջ կու տայ ամէն կարգի դաւաճանութիւններու, ուրացումներու, նահանջներու: Եւ կը հետեւի չարաշահումներէ, կեղծիքէ եւ եսերէ բուժուած յայտնատեսներուն: Ինչպէս օր մը ըսած էր Աւետիս Ահարոնեան, «դեռ կայ հրաշքը»... Որուն համար մեր հոգիները եւ աչքերը պէտք է բանակը, լսելը եւ տեսնելը...

ՆԱՄԱԿԱՆԻ

«ԿՈՎԵՐՈՒ ՊԱՐՏԵՂ» ԱՆՈՒՆԸ ԱՐԴԷՆ ԻՆՔՆԻՆ ՇԱՏ ԲԱՆ ԿՐ ՊԱՏՄԷ

Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի «Կովերու Պարտեղ» կոչուած հողամասին վարձակալութեան հարցին յարուցած աղմուկը տակաւին կը շարունակուի, որուն վերջին «հերոսը», տեղւոյն կուսակցական մարմնի մը պատասխանատուներէն է, որուն շրջապատը տեսերիզ մը տարածած է, ուր ինք ամբոխավարական ճար մը կը խօսի սակաւթիւ ներկաներուն առջեւ: Մինչ տակաւին մեզի հասանելի չէ, անոր վարձակալութեան պայմանագրին իսկական բովանդակութիւնը, նամակ մը ստացանք մեր թերթին բարեկամէ մը, զորս կը հրատարակենք որոշ յայտաւումներով:

Խմբ.



Նոր ճեմարանի մը կառուցումը հովանաւորէ: Այդպէս ալ եղաւ:

Լքուած հողամասին մնացեալ մասը շարունակեց մնալ լքուած:

Նշեալ տոյն լքուած հողամասը վարձու տալով, Երուսաղէմի միաբանութիւնը, տարեկան մեծ գումարներ կրնայ ապահովել ի օգուտ մնացած կալուածներու վերանորոգման եւ միաբանութեան փոքր կամ մեծ ծախսերը հոգալու համար, անկախ այդ բանէն թէ ո՞վ է վարձքը վճառողը. Հրեայ, Արաբ, Թուրք եւայլն: Ըստ պետական օրէնքին, բոլոր հայկական կալուածներուն եւ հողամասերուն տէրն ու տիրականը, Երուսաղէմի միաբանութիւնն է:

Ըստ Երուսաղէմի Միաբանութեան Օրէնսգրքին, Երուսաղէմի Միաբանութեան, երեք անձերէ բաղկացած բարձրագոյն տնօրէնութիւնը, 1) Պատրիարքը, 2) Լուսարարապետը եւ 3) Կալուածոց տեսուչը, իրաւասու է, վարձու տալ միաբանութեան պատկանող բոլոր կալուածները, հողամասերը եւայլն 25 տարուայ ժամկետով, առանց մնացած պատասխանատու մարմիններէն արտօնութիւն ինկրելու:

Ուրեմն, այս պարագային, երեք անձերէ բաղկացած բարձրագոյն տնօրէնութեան սխալն այն է որ, 25 տարուայ փոխարէն, «Կովերու Պարտեղի» դարերով լքուած հողամասը, 99 տարուայ ժամկետով վարձու տուէր է կամ պիտի տայ:


Եզրակացութիւն:

Եթէ, երեք անձերէ բաղկացած միաբանութեան տնօրէնութիւնը, հողամասը 25 տարիով վարձու տուած ըլլար կամ մտադիր է տալու, ըստ միաբանութեան օրէնքին կ'ըլլայ օրինական մինչ 99 տարիով վարձու տալը քննարկելի է: Խորհին Յարգանքներով, Սաղիմահայ Բարեկամ Մը

ԲԱՆ ՈՒ ԳԻՐ

Արցունք չկայ հերոսներուն համար, այլ կայ միայն հպարտանք, կայ միայն ցնծութիւն:

Հ. Տասնապետեան



ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԱՅՈՅՑ

16 2021
ՆՈՅԵՄԲԵՐ

Կրկ	Երկ	Երք	Չրք	Հնգ	Ուրք	Շրք
	1	2	3	4	5	6
7	8	9	10	11	12	13
14	15	16	17	18	19	20
21	22	23	24	25	26	27
28	29	30				



ԳԵՂԱՄ ԽԱԶԵՐԵԱՆ
(1962)
«Ականատես»

Լիբանանահայ Կեանք

ՀԲԸՄ-ՅԵԸ Անդրանիկ Սեւան Սկաուտական Եղանակի Հանդիսաւոր Բացում

Սկիզբը էջ 04

AEL-ի քումիսեր Բալին Առաքելեան փոխանցեց eclaireuses du Liban-ին խօսքը: Քումիսեր Զրիսթինա Զարամ՝ SDL- Scout du Liban-ի խօսքը:



Խօսքերուն յաջորդեց բանակումի տիպարներուն եւ տարուան տիպար սկաուտներուն մրցանակաբաշխութիւնը: ՅԵԸ Անդրանիկ Սեւան գնահա-

տանքով յիշատակեց սկաուտական կեանքէն սկամայ հեռացած «շեֆ-թէն» Չեւա Զարամի, «շեֆ» Սերժ Գարաճեանի եւ «շեֆթէն» Նարին Սերայտարեանի անունները, յաջորդութիւն մաղթելով անոնց ապագայ աշխատանքներուն:

Հասած էր խմբապետական փոխանցումներուն պահը: Զոյր Լէա Զոզեան՝ գայլիկական խմբապետուհի, քոյր Սերլի Զեօշկերեան գայլիկական փոխխմբապետուհի: Արեւուշեւորու փոխխմբապետուհիներ՝ քոյր Դալար Թօսունեան, քոյր Սերլի Գարաճեան: Սկաուտներու խմբապետ՝ եղբայր Կարօ Թաշճեան, փոխխմբապետ՝ եղբայր Սերուժ Մարկոսեան: Զառաւելներու խմբապետուհի՝ քոյր Փասքալ Գասպարեան, փոխխմբապետուհի քոյր Զլէտիաթա Սերլի Գալայճեան:



Երեցական խմբապետ եղբայր Կարօ Զոթաիլեան, փոխխմբապետ եղբայր Փիթըր Յելվաճեան:

Յաջորդաբար տեղի ունեցան խմբակային փոխանցումները. երեք թիւթեմներ փոխանցուեցան արծուիկներուն, երկու թիւթեմներ՝ գայլիկներուն: Հինգ արծուիկներ՝ արեւուշեւորու: Երեք արեւուշեւոր՝ քառաւելներուն: Վեց գայլիկներ՝ սկաուտներուն: Երեք սկաուտներ՝ երեցներուն:

աւարտին ցուցադրուեցաւ անցնող երկու տարիներու ՅԵԸ Անդրանիկ Սեւանի գործունեութիւնը նկարագրող տեսանկյունով մը: Ապա տեղի ունեցան խումբերու փոխանցումները, ուր իւրաքանչիւրը ստացաւ իր «պեճ»ը:

Բացման արարողութիւնը աւարտեցաւ արժանապատիւ տէր Ղեւոնդ Լոշիաճեանի պահպանիչով, որմէ ետք ներկաները վայելեցին Ճոողաց վարչութեան պատրաստած հիւրասիրութիւնը:

Նոր Հրատարակութիւններ

Անթիլիասի Մայրավանքի Տպարանէն Լոյս Տեսաւ Պերճուհի Աւետեանի «Մատնահետքեր»ը

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Գեորգ Մելիտիսեցի Գրական Մրցանակի թիւ 103-րդ հրատարակութեան կ'արժանանայ Պերճուհի Աւետեանի «Մատնահետքեր»ը:

Հատորը կ'ամփոփէ Աւետեանին փորձութիւնները, ապրումներն ու ներաշխարհը՝ Սուրիոյ պատերազմին ընթացքին եւ անկէ ետք: Օրագիրի ոճով ներկայացուած սոյն հատորը ընթերցողը դէմ յանդիման կը դնէ աղետներու հետեւանքով բխած մարդկութիւնը, ինչպէս նաեւ՝ հայութիւնը յուզող հարցերու հետ. գոյապայքար, ինքնութիւն, տուն հասկացողութիւն եւ այլն:

Գիրքը ունի չորս հիմնական բաժիններ՝ Պատերազմական Մթնոլորտ, Հրապարակագրական, Գեղարուեստական եւ Երգիծական, որոնք շուրջ 250 էջերու վրայ կը տարածուին:

Հատորէն օրինակներ կրնաք ապահովել Կաթողիկոսարանի գրախանութէն կամ այցելելով www.cilicia-bookstore.com կայքէջը:



ՀԲԸՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿԻ ՄԻՋԵՐԸ
ԼԻԲԱՆԱՆ

Հ.Բ.Ը.Մ. - ԼԻԲԱՆԱՆ
Տիկնանց Մասնաճիւղերու Համախմբում

Հայկական Աւանդական Պաշար
ԳՐԱԴՈՒԱԾ ՕՐԵՐ՝
Ուրբաթ 10 եւ Շաբաթ 11 Դեկտեմբեր 2021
ՀԲԸՄիութեան Տեմիրճեան Կեդրոն.

Դաւանելով ռամկավար եւ ազատական սկզբունքներ, կը հաւատանք բազմակարծութեան եւ ազատ խօսքի իրաւունքի: Հետեւաբար՝ թերթիս մէջ հրատարակուած գրութիւնները անպայման չեն արտայայտեր խմբագրութեանս տեսակետը: Կամքէ անկախ սպորաձ վրիպակներու պարագային, կ'ապաւինինք յօդուածագիրներուն եւ մեր ընթերցողներուն ներողամտութեան: